

# ԱՍԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ԶՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

## ԲԵԹՂԵՀԵՄԻ ՍՈՒՐԲ ԱՅՐԷՆ

ԺՈՂՈՎՈՒՐԻ ՀԱՅՈՑ ՈՐ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ

Ծննդեան այս հրաշապատում գիշերուան մէջ, նորէն կը հնչեն հրե-  
սակներու բերնով մարդկութեան տուած երկնային պատգամն ու աւետիսը՝  
«յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն»:

Յիսուս Աստուծոյ խօսքն էր, որ երկինքէն երկիր կ'իջնէր, որպէսզի  
մարդիկ կարենային լսել իր ձայնը եւ տեսնել իր դէմքը, երկնքի լոյսերով ո-  
ղորուն: Խորհրդաւոր գիշերուան մը մէջ, երկնքի դուռները կը բացուէին,  
նման Աստուծոյ շքաներուն, եւ կը ծնէր Սուրբ Բանը, որ մանկան մը մարմինը  
առած՝ պիտի ֆիւսնար լոյսի պէս մաքուր կոյսի մը կուրծքին՝ որ ընտելա-  
տաղաւարն էր Միածնին:

Այս մեծ իրողութիւնը չէր կրնար իրագործուիլ ո՛չ բնական օրէնքով,  
ոչ ալ ազատ կամօքով մարդուն, այլ միայն ամենազօր փափաքովը Նախա-

Անցեալի ողբերգութիւնների անաչառ դասաստանը, պատմութեան  
սխտուր դէպքերի նամատրութեան բացայայտումը, արդարութեան ձայնի բարձր  
ու ազատ շնորհումը, անհ' ամուր հիմքերը մի նոր աշխարհի կառուցման,  
ուր անխտիր բոլոր ազգերի զաւակները պիտի հասնեն այն վերաբար գիտակ-  
ցութեան, թէ զաւակներն են միեւնոյն Աստուծուն, թէ քաղաքացիներն են  
միեւնոյն մարդկային աշխարհի, միեւնոյն երկնակամարի տակ եւ որ բոլորը  
ունեն միեւնոյն նակասագիրը: Մարդու նակասագիր, ազգութիւնների նակա-  
սագիր, աշխարհի նակասագիր, յետ այսու մանաւանդ, կազմում են մէկ  
միաձոյլ իրողութիւն, մէկ հրամայական, մէկ ապոտոյա: Այդ գիտակցութեամբ  
միայն, այս աշխարհի մարդիկ պիտի կարողանան միատեղ աղօթել ասելով՝  
«Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Գո, եկեցէ արեւոյթիւն Գո,  
եղիցին կամ Գո որպէս յերկինս եւ յերկրի»: Այն ժամանակ միայն երկրի  
վրայ պիտի լինի «խաղաղութիւն եւ հանութիւն ի մարդիկ», այն ժամանակ  
միայն մարդիկ, որպէս խաղաղարարներ, արժանի պիտի լինեն կոչուելու  
«որդիք Աստուծոյ»:

Եղբայրացած ազգութիւնների մեծ ընտանիքում, թող ազատ ու կեն-  
սախիւնդ անեն եւ զարգանան մեր վերածնունդ ժողովուրդն ու մեր շին հայ-  
րենիքը, յարատեւ կառուցման ու ծաղկումի ուղիով, միշտ երգ ու լոյսով,  
խաղաղ, երջանիկ:

Ամենայն Հայոց Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, Սուրբ Ծննդեան մեծ  
աւետիսով, ողջոյն եւ օրհնութիւն համայն մեր առաքիղական Եկեղեցուն եւ  
հաւատացեալ ժողովրդեան:

Ննորհաւոր Նոր Տարի: «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»: Ամէն:

6 Յունուար 1985

խնամողին: Աստուած կ'ընտրէ մաքուր եւ կուսական էութիւն մը, անոր մէջէն ծնունդ տալու Կենդանի Քանին՝ Ինքզինքին: Ուրեմն ո՞վ է մեր Աստուածը, որ այսօր կը ծնի վերստին, շփուլու իր երկնային կրակը մեր կային՝ պղտոր եւ գունաս մեր խորհուրդներուն պարզեւելու ստեղծութի սուրբ հրաւեր:

Մենք չենք կրնար սահմանել Գերագոյնը, առանց սահմանելու մարդը իբրեւ պատկերը Գերագոյնին: Եթէ մարդը պատկերն է անհասանելիին, ուրեմն մարդկային պրիսմակէն պէտք է նայինք Գերագոյնին, Անոր էութեան շնորհներով եւ զգացումով փախելու Իմէ Իրեն: Ողբերգութիւնը կը սկսի երբ Աստուած կը մեռնի մեր մէջ եւ մարդը կը վերածուի խեղճանքի՝ բայց ոչ արժէքի, եւ կը դառնայ կեր մահուան:

Մենք այսօր կ'ապրինք շատ զժուար ժամանակի մը մէջ, ուր կործանարար սպառնալիքները չարիքին տակաւ կը բազմանան: Խորունկ անհամաձայնութիւններ եւ անհասկացողութիւններ իրենց բեմը կը յարգարեն մտնի օր, մին ի հեռուկա միւսին: Տեսում անարգարութիւններ կան, օրոք անբուժելի կը մնան, որովհետեւ գալիք այդ արգարութիւնները հզօրներու արգելիչ ձեռքերուն մէջն են: Ի վերջոյ, պէտք չէ մոռնալ թէ փաղափակնութիւնը ըստ:ծը մաղ մըն է, ժամանակի թեւերող շարժող: Մեծ կտորները կը մնան մաղին մէջ, փոքրերը վար կը բափփին: Հոս է անա փոքր ժողովուրդներու ողբերգութիւնը:

Կարեւոր է նախ արմատախիլ ընել պատճառները այս պայմարին, որ անկարելի կ'ընէ խաղաղութիւնը ոչ միայն ժողովուրդներու մէջ, բայց մանաւանդ հոգիներու խորը: Զի բաւեր ողբալ կացութիւնը, պէտք է զինուիլ չարի ուժերուն դէմ: Որովհետեւ չարիքի այս պատճառները կու գան հաւե այն գաղափարաբանութիւններէն, որոնք կը սիրապետեն մեր ժամանակին, արտայայտելով մեր փաղափակն, ճնշեսական եւ ընկերային դրութիւններն ու հասկացողութիւնները:

Կեանքի հրամայականները փոխուած են, քրիստոնէական ոգին եւ դասական մեակոյթը դարերուն՝ որ կը պատմունանէր այդ ոգին, այսօր գեղեցիկ վերջամասնութիւններ կը թուին ըլլալ: Դրամը արժէչափն է դարձեր կեանքին, մտնն ինչ առիճնող եւ դիմագեղձող խորհրդաւոր ուժը: Կ'ապրինք անկման մէջ եղող աշխարհի մը մէջ, փետեկտուած՝ անբուժելի հակասութիւններով: Այս վիճակը ակնհաս է ոչ միայն մեր բարեւուն մէջ, այլ հաւե մեր դարու գրական, ընկերային եւ փաղափակն կեանքի երեսներուն վրայ: Զկայ հոգեկան ապահովութիւն, մարդը կ'ապրի ոնիրի եւ սուտերներու աշխարհը: Մարդկութիւնը իբրեւ բարոյական հասկացողութիւն հոգեվարէ մը կ'անցնի, նման անոր՝ զոր ունեցաւ հին աշխարհի վախճանին, երբ քրիստոնէութիւնը այդ կործանումին կը բերէր կարելի փրկութիւնը, շրջելով արժէքներու տախտակը, եւ նյութէն դուրս փախելով անգնդասող ոգեղէնը մարդուն:

Այսօր պատկերը աշխարհին աւելի մեծ չափերու վրայ կը կրկնէ այդ ողբերգութիւնը: Օրերը որ մերն են, լեզուն են արմուկով եւ անձկութեամբ: Նոր դիմագեղձող ուժեր կը միջամտեն մեր կեանքին, փոխելով անհասը գանգուածի եւ միտք՝ մեկնայի: Ճնշեսական գործօնները հարիւրամեակէ մը ի վեր կը բաժնեն մարդուն հոգեկանը իր միւս մասէն: Եւ տակաւին տիրա-

պետման բնագրն ու եսապաեսութիւնը ազգերու, անասնական անդրօրօթիւններու կ'առաջնորդեն մարդը իր բնկեր մարդուն դէմ, ախտաբանական նկարագիր հագնելու չափ: Քրիստոնէական մարդկայնականութիւնը, մարդերը համեղբայրութեան զգացումին մէջ զանգելու, փոխարինուած է ցեղային անջատողականութեան, վերբնկեցնելով մեր մէջ մէկ կողմէն անասնական բնագրներ եւ մյուս կողմէն առաջնորդելով զմեզ կուռներու պաեսամունքին, ցեղ յղացին ներքե: Հոգին ստորագասուած է արեան, ձեռի եւ գոյնի մասնայատկութիւններուն: Պատերազմներու յաճախամի պատճառներէն մին ալ հոգեկան այս խորունկ այլացումն է, առիկի անգութ բառով մը՝ այլասերումը: Նոր աշխարհը, որ ի լինելութեան է, արբեր արժէքներու կը նայի. մարդէն ու նեմարտիներէն առելի կը գնահատէ ուժը, ցեղը, մեհնեան, զանգուածը: Արդարութիւնը տիրապետուած է ուժէն, մարդը՝ մեհնայէն: Ահա պատկերը ժամանակին եւ զգայութիւնը մարդուն գրեթէ ամբողջական գերութեան: Մեղովիլու համար նիւթին, ուժին նուազ մեր հոգիներէն՝ ինչպէս նաեւ մեր ուսերէն, մեհն պէտք ունինք մեր օրերու հրամայականներէն արբեր ուժերու, մարդուն աղարտուած դիմագիծը վերակազմող սնուցիչներու:

Քրիստոնէական բարոյականը սխտեմ մը չէ եւ չէ եղած բնաւ, այլ կեանքի յայտն մը, զարբիւր մը, որ բնաւ չի դադրիր հոսելէ, եւ որ ամենէն առաս հասած է նախ իր Հիմնադրէն: Քրիստոնէական բարոյականին գետն տաս առուներ է ընդունած իր մէջ անուտ ժամանակի ընթացքին, բայց իր էութիւնը կը մնայ հարագաս, բիւրեղ ու մարդկային, որուն հայելիին մէջ պիտի ցոյց միտ Աստուծոյ պատկերը, կանչելու մարդը իր նմանութեան:

Էցուն եւ կատարեալ կեանք մը կրնայ բխիլ միայն կատարեալ ունայնէ մը: Տարօրինակ թող չըսի այս նեմարտազանցութիւնը, վասնզի գիտերէն կը ծնին աստղերը, լուսններէն՝ երգը եւ գերեզմանէն՝ կեանքը:

Այսօր, խօսքի ամենազօր ասպետները, որոնք պիտի ներկեն իրենց անգլաամաթիւնները, ուրիշներու հողէն, ինչէն, կեանքէն իրենց յա իտեանական ծարաւը պիտի օրինադրեն մորթելու, կողոպտելու, եղեռնական, առաքալային բարկերը, ախորժակները պիտի պատմաբանեն յանուն բարձրագոյն, նորոգ բարոյականներու, յանուն արդարութեան, ժողովուրդներու իրաւունքին, սկար ազգերու գիտուն արձակելով անհամար սարմերը մահուան թոշուններուն, ռումբերը՝ ընդերկրեայ վիշապներու բերնէն, եւ այս բոլորը՝ խաղաղ անգագութեամբ եւ անյուր վայրագութեամբ:

Անոնք չեն նանչնար ճիւրթին հիւն ծածկուած անհուն ծովը խորհուրդին, ուր Աստուծոյ սիրքը կը բարբախի մէկ եւ միայն զարկին մէջէն, հասնելու համար անբարութեան: Մարդեր՝ որոնք առնուազն գուտակէին սարբերուն առեղծուածին մէջէն ցուցող ցուցմունքները, աստուածնէն կարգադրութեանց այնքան անհրաժեշտ՝ պահելու համար դժուար հաւասարակշռութիւնը աշխարհի հրաբուխին վրայ: «Յնժո թիւն աշխարհի ծնար», կ'ըսէ մեր եկեղեցւոյ ամենէն զեղեցիկ ազօրն այս գիտեր մարմնացեալ Բանին համար:

Այդ Բանը կը ծնի ոչ թէ, ինչպէս վարժուած ենք ըսել, մեր մեղքերու քաւութեանը համար, այլ որպէսզի ցնծայ մեր աշխարհը: Այսինքն բանի մը

համար, որ երազն է մեր ամբողջ էություն, կարօքը, պապական մարդկություն, այն ֆաղցր բանը, որ արեու կաթիլէն մինչեւ երջանկության տոփը կ'երկարածուի եւ որ Հայ Եկեղեցւոյ մեծ աղօթողի Երբանունն՝ կը վերածուի սրտագին աղերսակնի մը, պաղատելով որ փարասին մէջն ու մառախուղը, չհանն չարիքն ու յուսահատութիւնը, ճարագութիւն ճազնապն ու ինքնութիւնը մարդոց սիրտերէն եւ վերսին արձագանգէ մեծ գիւշերը լեցնող հրեշտակներու աւետարտ ձայնը. «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն»:

Սաղաղարարներ սիրով կը սանին պայտարը չարին դէմ: Որոնք գիտեն ֆանդել պատճառները խոռովութեան, որոնց հոգին վեր է պայտարէն եւ գիտէ վերածել ժայռերը պարտէզներու եւ կոհակները՝ խաղաղ ջուրերու: Սաղաղութեան կարօքը ճիշտ է եղած դարերով ճառագող մարդկություն, կեանքի մութ, հեռագին եւ արիւնտ ծփանկներուն դիմաց: Այս ճիշտ այսօր աւելի ֆան շացած եւ բարձրացած է, կեանքի անհամաչափ եւ տրտման գնացքին համընթաց եւ դարձեր է սուր եւ ցաւագին աղաղակ մը՝ միլիոններու հոգիէն բարձրացող:

Ձևն կրնար հուսալ մեր օրերու կեղծ մարգարէներուն, որոնք խաղաղութիւն եւ երջանկութիւն կը խոստանան աշխարհին, եւ անիրական երազներով կ'օրօրեն խելակորոյս ամբոյնները: Գիտենք թէ մեր օրերու այս անհամերաշխ ուրբերութիւնը իրական է եւ նոր օրերու խաղաղարարները ի զուր խժայուր ժողով խափանել կը փորձեն աշխարհի ճառագանքին ձայնը հնարամիտ բայց անօգուտ խոստումներով: Ի զուր ֆաղափազէսներ, ճիշտագէտներ եւ բարոյագէտներ կը բազմապատկեն իրենց խորհրդակցութիւնները եւ դարձանէր կ'առաջարկեն, մահամերձ հիւանդին ճառագանքները երկարածգելու համար միայն:

Ժողովուրդ Հայոց, դուն դարերով, բայց մանաւանդ այսօր, խաղաղութեան ծարաւն ու իղձն եւ ունեցեր եւ ունիս, ազատութեան ճեղքանքին չափ բուռն եւ երկնքին չափ խորունկ, վստակ կը հուսասա թէ սիրոյ եւ խաղաղութեան աշխարհի մէջ միայն կարելի է իրագործել մարդուն երջանկութիւնը:

Գու՛ք, զաւակներ Հայաստանեայց Եկեղեցւոյ ի սփիւռս աշխարհի, որ կը հաւատաք Աստուծոյ Որդիի մարմնով երեւնալուն, մեզի հետ միասին այս գիւշեր ձեր երկիրը ձեր էութեան խորտէն անգամ մը եւս աղերսեցէք սիրոյ եւ խաղաղութեան Իշխանէն, որ այս գիւշեր վերսին կը ծնի մեր հոգիներուն մէջ, որ խաղաղութիւնը լոկ երազ մը չմնայ բարձունքներու մէջ օրօրուող, այլ գայ խորսակելու արեան արիւնները եւ անուշեղու կեանքի մտայրը:

19 Յունուար 1985